

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ը. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1934-ՄԱՐՏ

Թիվ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՆ ԽԻՂՃ ԶԳԱՅՄՈՒՆՔ

Ո՞չ միայն գուեհիկ և անհեթեթ, այլ նաև բացարձակապէս անարդար է վերազրումը՝ զոր քանի մը թերթեր — յայտնի է թէ ի՞նչ պիտակ կրող — վերջերս յանկարծ, իրբեւ հասարակաց կարգախօսէ մը գրդուած, սկսած են ընել Հայ Եկեղեցոյ հոգեւորականութեան հասցէին, «Հաւատքէ պարպուած» կոչելով այդ ասպարէզին նուիրուածները:

Պարզ է թէ Կրօնական Հաւատքի մասին է իրենց ակնարկութիւնը. և սակայն չենք ուզեր հարցընել նոյն իսկ թէ անոնք որ կը գործածեն այդ բառերը, ստուգիւ ունի՞ն անոնց հասկցողութիւնը, և կամ իրենց կեանքին մէջ համակրանք զգացած են երբեք կրօնական հաւատքը ունեցող անձերու հանդէպ, որ իրաւունք զգային հիմակ իրենց՝ արհամարհական վերաբերմունք պարզելու այնպիսիներու նկատմամբ, որոնք իրենց աշքին զուրկ կը թուին այդպիսի տուաքինութենէ մը: Չենք զիջիր ընելու այդպիսի հարցում մը, վամնզի բացորոշ է մեզ համար թէ հոդ ալ նախանձախնդրութիւնը և համոզումը չէ բնաւ որ կը շարժեն իրենց զրիչը, այլ կիրքն ու կեղծիքը, դժբախտաբար դեռ երկար ժամանակի համար իրենց մէջ անբուժելի մնալու դատապարտուած ախտեր, որոնց մօտենալու փորձն իսկ ընդունայն կը գտնենք տակաւին: Այս պատճառաւ մեր խօսքը կ'ուղղուի ոչ թէ իրենց, որոնք զիտենք թէ խուլ են ամէն ձայնի՝ որ իրենց թմբուկէն չի հնչեր, այլ անոնց, որոնց սէրը կ'ուզեն պղտորել՝ իրենց Եկեղեցին պաշտօնէկութեան դէմ, զայթակղութեան ամենէն անուելի թոյնը սրսկելով անոնց սիրտերէն ներս:

Արդ, ըսե՞նք անմիջապէս թէ հակառակ որ անոնք այդ ձեզ կուտան իրենց տրատունչին, Հայ Եկեղեցականութեան հետ ունեցած իրենց խնդիրը հաւատքի և կրօնքի հարց չէ երբեք. որոշ ժամանակէ մը ի վեր խէթիւ կը նային անոնք ազգային հոգեւորականութեան, որովհետև քաջ խելամտած են թէ անոր կազմին զրեթէ բոլոր տարրերը, իննսուն և ինն առ հարիւր, սկսեալ Ամենայն Հայոց Սրբազնագոյն Հայրապետէն մինչև վերջին նորընծան, ամէնքն ալ անհամախոհ և անհամամիտ են իրենց ներկայ մտայնութեան և ընթացքին. ուստի և խիղճ չեն ըներ դիմելու ամենէն անարդ միջոցին, հանրային զգացման առջև անվարկելու համար՝ ցեխոտելով զանոնք այնպիսի կեղտով մը, որ եթէ երբեք կարենար իրապէս արատաւորել զանոնք, մահացուցիչ հետևանք միայն պիտի ունենար իրենց բարոյականին համար. վամնզի իսկապէս «հաւատքէ պարպուած» Եկեղեցականը ամենէն վտանգաւոր և հրէշային տիպն է, զոր կարենայ երբեք երկարայի մարդկային միտքը:

Կը կրկնենք. կեղծ է իրենց սրգողումի այդ ճարտարուորանքը. չեն հաւատար թէ «Հաւատաքէ պարպուած» է հայ հոգեորականը. եթէ այդ լինէր իրենց համոզումը, ոչ թէ այդպէս խաչակրութիւն պիտի քարոզէին անոր դէմ, այլ պիտի սպառէին իրենց բոլոր միջոցները՝ իրենց հետ ու իրենց մէջ ունենալու համար զայն. վասնզի ո՞վ աւելի քան զայն, աւելի քան «անհաւատ հոգեւորականը», պիտի կարենար ըլլալ կերպընկալ և ամենէն նպատակայարմար զորժիքը իրենց ձեռքին մէջ, աւելի ընդարձակ գետնի վրայ իրազործելու համար խօլական բարքի այն բոլոր խեռ եւ թիւր յղացումները, որոնցմով ահա ամէն օր աւելի քան աւելի կը տողորուի իրենց հոգին:

Եւ սակայն, ուրիշներուն համոզիչ ձեւի մը տակ ներկայացնելու համար այն՝ որուն մասին իրենք նախ չեն համոզուած, կը կրթենին պատճառարանութեան կերպի մը, որ չէ հիմնուած տրամաբանական ոչ մէկ ուղիղ սկզբունքի վրայ. ըստ այսմ, սովիետական այն հնարքը, որուն թելովը կ'ուզեն հասնի իրենց եզրակացութեան, կը բաղկանայ հետեւեալ ծուռ տրամախոհութենէն. Որովհետեւ Հաւատաքի եւ կրօնքի հակառակորդ կառավարութեան մը հոգանին ներքեւ կը գտնուին Հայ Եկեղեցիի կեդրոնն ու գլուխը, Մայր Աթոռն ու Հայրապետը, որոնք, այս պատճառաւ, չեն կընար կատարեալ ազատութեամբ զործել ի շահ կրօնի եւ Եկեղեցւոյ. որովհետեւ մայր Հայրենիքին եւ Սփիւրքի մէջ Հոգեւորականութիւնը կը պահէ իր անայլայլ հնազանդութիւնը այդ պայմաններուն մէջ զործող Գլուխի մը հանդէս, ապա ուրեմն ընդունած է անիկա կրօնք և հաւատք, կոյր հպատակութեան մը մէջ խեղելով իր խիղճը այդ սրբութիւններուն վերաբերմամբ։

Զհաւատալով հանդերձ իրենց անկեղծութեանը՝ նոյն խսկ փաստարկութեան այս ձևի մասին, աւելորդ չենք նկատեր վեր առնել պահ մը այս ապացուցութեան ներքին արժէքը, ցոյց տալու համար թէ ո՞չչափ խախուտ է անոր պատուանդանը։ — Երկու նախադրեալներէն առաջինը, որ զիսաւոր նախադասութիւնն է, ճիշդ չէ բոլորովին. Հայաստանի ներկայ կառավարութիւնը, թէև արդարե բարեկամ չէ կրօնքի և Եկեղեցւոյ, բայց արտակարդ մտավախութիւններով երեւակայել տրուածին չափ ալ թշնամի չէ կրօնի՝ զոր խղճի խնդիր կը համարի պարզապէս, և Եկեղեցւոյ՝ որուն զերակչու ազգեցութիւնը համաձայն չի գտներ միայն իր քաղաքականութեան։ Կ'ըսենք զայս, ոչ թէ անշուշտ զոհունակ զացումով. ո՞չ. զի վստահ ենք թէ բոլորովին անկարելի պիտի չըլլար ճշդել կրօնական և քաղաքական իրաւանց սահմանները, և թոյլ տալ որ կրօնական կեանքն ալ զարգանայ աւելի հեշտ պայմաններով, այլ ցուցնելու համար ասով թէ կրօնական հալածանքի հին դարերը չէ որ կ'ապրին մարդիկ Հայաստանի մէջ. եւ կառավարութիւնը թէեւ ուղղակի կամ անուղղակի չի քաջալերեր հոն Եկեղեցւոյ բարզաւաճումը, բայց պաշտամունքի եւ հաւատքի ու դաւանութեան ազատութիւնը ոտնակոխուած չէ բնաւ հոն, այսպէս ինչպէս կ'ուղուի նկարագրել։ Պէտք կա՞յ միթէ այս մասին ապացոյցներու՝ վերջին Հայրապետական ընտրութենէն ետքը, եւ երբ Հայ Եկեղեցւոյ Գլուխը իր կրնդակներով յարաբերութեան մէջ է շարունակ իր հօտին հետ։ Թող շրսուի այս կէտին ի պատասխան, ակնարկելով մասնաւորաբար եռազոյն դրօշի նկատմամբ կոնդակով տրուած պատուէրին, թէ Ս. Հայրապետը կառավարութեան կամքն է որ

կը փոխանցէ. զի եթէ այդպէս լինէր իրօք, Ն. Ս. Օծութիւն պիտի գգուշանար պատուիրելէ չզործածել (բացի տեղականներէն անշուշտ, որ լոելեայն կ'իմացուի) ոչ մէկ դրօց, այսինքն նոյն իսկ ներկայ հայկական կառավարութեան կիրարկածը. կ'աւելցնենք, եթէ Ա.մենայն Հայոց Հոգեւոր Պետը ստուգիւ կը զործէ իր երկրին պետական կաշկանդեալ ազդեցութեան ներքե, հոգելոյս Դ.ևոնդ արքեպիսկոպոսի նախագահութեամբ նիւ Եօրքի տանդոկի մը մէջ գումարուած երեսփոխ. ժողովին համար կարգ մը կէտերու մասին օրինական դիտողութիւններ պիտի չընէր, ու պիտի չպատուիրէր մանաւանդ որ, երկպառակութիւնները աւելի չխորունկցնելու համար, զանէ միջոցներ՝ համաձայնութիւն գոյացնելու եւ ժողովին պառակտեալ երկու կէսերը (այսինքն իրեն հակառակ տարրերն ալ) ի միասին գումարելով խաղաղութիւն կայացնելու:

Ա.մէն ոք զիտէ թէ Դ.ևոնդ արք.ի հակառակորդներն, ի նիւ Եօրք, հակառակորդներն էին Հայաստանի կառավարութեան. անոր ազդեցութեան ներքե զործող Հոգեւոր Պետ մը ի՞նչպէս ալիտի պատուիրէր այդպիսիներն ալ դուրս չթողուկ ժողովէն . . .

Եզրակացութիւնը կաղ է. վասնզի ճիշդ չէ նախադրեալներէն զլիսաւորը. այսինքն ծուռ է քանակը, հետեարար և չի կրնար ուղիղ ըլլալ զիծը: Չէ հաստատուած թէ Հայաստանի կառավարութիւնը, զոր մենք զեռ խիղճ կ'ընենք անհիաւատ կոչելու, բռնութիւն ի զործ կը դնէ Մայր Աթոռոյ վրայ. չէ հաստատուած մանաւանդ թէ Ա.մենայն Հայոց Հայրապետը կը զործէ նուաճող խստութեանց տակ: Խսկ Սփիւռքի հայ հոգեւորականութիւնը, հնազանդելով իր զերազոյն պետին, կը կատարէ պարզապէս սիրոյ եւ կարգապահութեան, խոճի և օրէնքի պարտականութիւն մը. ու կը կատարէ զայն զիտակցօրէն, այսինքն ոչ թէ կոյր հպատակութեամբ, այլ համոզուած՝ թէ ինչ որ կ'աւանդուի իրեն իրքն հրաման հայրապետական՝ ամէն մասամբ համաձայն է հոգեւոր և ազգային կարիքներուն ի սփիւռս աշխարհի ցրուած Հայութեան, որուն ֆիզիզական կեանքին և բարոյական գոյութեան համար ամենէն անհրաժեշտ բանն է այժմ խաղաղութիւնը միայն, և խաղաղութիւնը ընդ միշտ:

Բոլորովին լոած չըլլալու համար հոս եռագոյնի հարցին մասին կ'ըսենք. զիտէ ամէն Հայ թէ այդ գրօշը ի՞նչ անոյց յուշեր և յօյզեր կ'արթնցնէ ամըսող ազդին սրտին մէջ, իրեւ նշանակ պատմական վսեմ պահերու եւ իրեւ խորհրդանշան պաշտուած իտէալի մը, բայց առանց բացառութեան զիտնալ պարտին նաև բոլոր Հայերը թէ պայմաններու ճակատազրական դասաւորումով մը անիկա մտած է այժմ մեր պատմական նուիրականութեանց զանձարանին մէջ, եւ թէ անոր զզացումը պէտք չէ երբեք մեզի մոոցնել տայ յարգանքը Հայութեան Հայրենիքին ներկայ կառավարութեան, որ ոզի ի բոխն կ'ընէ իր բովանդակ կարելին՝ նոյն այդ Հայրենիքին պահպանութեան եւ յառաջդիմութեան եւ հետզհետէ աւելի կնճռոտած աշխարհազրական և ազգազրական դրութեան մը մէջ Հայութեան ֆիզիզական և իմացական գոյութիւնը անվթար պահելու համար:

Այս հարցին մէջ՝ այսպիսի, և նման ուրիշ խնդիրներու մէջ՝ նոյնպիսի համոզումներէ միայն առաջնորդուած, Հայ եկեղեցականութիւնը կը կատարէ իր հնազանդութեան պարտականութիւնը՝ դէպի համազային արարատեան նախա-

մեծար Մայր-Աթոռն սուրբ էջմիածնի, և ոչ թէ «Հաւատքէ պարպուած» հոգիներու անասնականութեամբ, ինչպէս այնքան կեղծապարիշտ մտայնութեամբ կը զառանցեն ոմանք:

Զհասկնալ այսքան պարզ ու յայտերևակ իրողութիւն մը՝ բացորոշապէս կը նշանակէ ցանկալ որ Մայր-Աթոռը խզէ իր յարաբերութիւնները Հայաստանի կառավարութեան հետ, ընդդիմադիրի դիրքին մէջ մտնելով անոր դէմ. որ, յետոյ, ամբողջ եկեղեցականութիւնը ևս հետեւ վերէն իրեն արուած օրինակի մը, ու քայքայուի եւ քանդուի ամէն կարգ ու կանոն, եւ եղծուի ամէն չնորհք ու վայելչութիւն, որոնցմէ կը հաւատանք թէ դեռ շատ ինչ կայ Աստուծոյ մեծ ողորմութեամբը, այս աղջին և անոր սուրբ եկեղեցին մէջ:

Եւ ինչո՞ւ այս ամէնը, — առանց բառերու ետև ապաստանելու ըսե՞նք բուն ճշմարտութիւնը — որպէսզի Հայաստաննեայց եկեղեցին ապօրինօրէն ձերբագատուի իր Պետին եւ կեղրոնին ազգեցութենէն եւ ենթարկուի ուրիշ աղդեցութեան մը:

Հոս, մատը վէրքին վրայ դրուած է արդէն. իրենց ցաւը այն չէ երբեք որ Հայ եկեղեցականութիւնը կը գտնուի ազգեցութեան մը ներքեւ, այլ այն միայն՝ որ անիկա արտաքոյ է իրենց ազգեցութենէն: Եթէ այսպէս լինէր իրապէս, այսինքն անհուն դժբախտութեամբ մը ազգին համար, հայ հոգեւորականը պիտի տարփողէին այսօր, ինչպէս երբեմն, իրբեւ տիպար ազնիւ նկարազրի եւ մաքուր հաւատքի. բայց, ըստ մեզ, ա՛յդ պարագային միայն եկեղեցականը իսկապէս պիտի պարպէր իր հոգին հաւատքէ, երբ մոռնալով իր կոչումը՝ համոզումներուն սրբութիւնը ստորագասէր կիրք ու մաղձ փրփրող նկատումներու, և անհեռատես միաքերու եւ անհաւասարակշիռ կամքերու տարուքերումներուն: Բայց մեր հոգեւորականութիւնը, — կը հաւատանք ատոր — իր ճնշող մեծամասնութեանը մէջ, պիտի չընէ երբեք այդ բանը, պիտի չենթարկուի ոչ մէկ հոսանքի ազգեցութեանը, ոչ՝ մէկին կիրքին, և ոչ՝ միւսին մաղձին. իր ջանքը պիտի ըլլայ ծառայել ժողովուրդին հոգեսր և բարոյական կեանքին միայն, և հաւատարիմ միշտ իշխանութեանց, տալ ոգկայսերն՝ կայսեր, և զԱստուծոյն՝ Աստուծոյ: Ու մեր ժողովուրդին համար ազգային զիտակցութեան ամենէն փառաւոր շրջաններէն մին պիտի սկսի այն վայրկեանին՝ երբ զիտնայ և կամենայ անիկա իր կրօնքին ու կըրթութեան գործին վարչութեան շրջանակէն գուրս թողուլ զանոնք որ ո՛չ առաջինին հաւատքը ունին և ոչ երկրորդին անխառն ըմբռնումը:

Հայ եկեղեցականը իր հոգին պիտի չպարպէ ու չէ պարպած բնաւ հաւատքէ: — Համիտեան ջարդերու սարսափներու միջոցին, չգտնուեցաւ հոգեւորական մը, որ ուրանար իր հաւատքը՝ շահելու համար իր կեանքը. վերջին պատերազմի տարազրութեանց անդոհին մէջ և արհաւարքներու ընթացքին, ոչ մէկ եկեղեցական — բայց քանի մը անուանափոխութիւններէ՝ որոնց ոմանք համակերպակցան, նոյն վիճակին մատնուած իրենց ժողովուրդին ընկերանալ կամենալով՝ անոնց մէջ զաղոնաբար հոգեսր պաշտօն կատարելու համար նորէն, — ստեց իր կոչումին, ամէնքն ալ սիրով յանձն առին չարչարանք և նոյն իսկ մահ, իրենց հաւատքին սիրոյն համար. ոչ ոք անկէ կընայ երբեք պարպել անոնց հոգին: Տարբեր կերպով խորհիլ և խօսիլ անոր մասին՝ գործ է անխիղճ զգացմունքի միայն:

* * *